


ՀՏԵՄԵՐԸՆ

ՊԻՏԵՆԻ ԳԻՏԵԼԵՆՑ



Հոմերոս :

Մեր ընթերցողները գիտեն որ Հոմերոսի և իր շինած քերթուածներուն վրայով շատ դարերէ հետէ մեծ վեճաբանութիւններ և հակառակութիւններ եղած են : Բայց հին ատենի մարդիկները երբէք ուրացած չեն ան քերթուածներուն Հոմերոս

սի գործը ըլլալը . և ասիկայ միայն դուցէ բաւական է բոլոր ան հակառակութիւնները ջրելու : որոնց գէժ շատ իբրուայի պատճառներ կան , որ երկար կըլլար եթէ անոնց ամէնը ուղէինք դնել հաս : Մեր կարծիքը ան է՝ որն որ հիմա շատերուն ըն-

դունելի եղած է , թէ յիշաւի Հոմերոս մը կար ատենօք որ Եգիպտոսն և Ռաբիստիան հազներգութիւնները շարադրեց . բայց թէ անիկայ աս նիւթերուն վրայ գրեց շատ բանաստեղծներէն ետքը , որոնց անունները իր անունին փառքին մէջը աներեւոյթ եղան . թէ ինքը ցիրուցան եղած հատուածները մինակ կարգի դնող մը չեղաւ , հասկա իր ոգւոյն քուրային՝ մէջը ձուլեց բազմաթիւ նախնական երգեր , և կարգաւորելով իրեն սեպտականեց զանոնք , իր բնածին հանձարն ալ անոնց հետ խառնեց յարդարեց ու սքանչելի ձևի մը մտցուց :

Մենք կը հաւատամք թէ Հոմերոս մը կար , բայց ասով ըսել չենք ուզեր թէ անոր վրայով եղած առասպելներն ալ կընդունինք , նմանապէս և անոր վարուց պատմութիւնը՝ որ ամէնուն ծանօթ է , և որ սըտութեամբ կըսուի թէ Երոզոտոսի գրածն է : Կարելի է որ աս աւանդութեամբ շինուած պատմութեանը մէջ ճշմարտութիւն ալ գտնուի . բայց կարելի է նաև որ Հոմերոսի վրայով ստոյգ տեղեկութիւններ չունենալով՝ կերպ կերպ մտացածին բաներ աւելցուցած ըլլան . ինչպէս որ իրեն ճիշտ կենդանագիրը չգտնուելով՝ հասարակօրէն շինծու կենդանագիր մը կը հնարեն , որն որ մեր պատկերը կը ներկայացնէ : Ասանկ ալ Հոմերոսի կոյր ըլլալը , քաղքէ քաղք մուրայով պտրտելը , և թէ Օմիււնացի , Կողոփոնացի , Սաղամիւնացի , Վիւսի , Երզնացի կամ Եթէնացի և և ըլլալը , մէկը չգիտեր ստուգել . վասնորոյ զանազան և արտաւոյ կարծիքներ ալ պակաս եղած չեն :

(Երինակի համար շատ ատեն չէ կը պնդէին թէ Հոմերոս նոյն ինքն Ողիւսևս էր . և հետևաբար կըսէին թէ իր վաւերական պատմութիւնը՝ զարդարուն ոճով մը իր երկու քերթուածներուն մէջ գրուած է :

Այո՛ , կը հաւատամք թէ Հոմերոս է Եգիպտոսն և Ռաբիստիան հազներգութեանց հեղինակը . բայց անշուշտ իր շէնքը չեն ան ամէն գործքերը որ անոր կընծայուին , ինչպէս և ան գործքերն ալ որ դեռ իր անունը կը կրեն : Օ , որ օրինակ Գարսնամկնախարոսիկն ու Երգիւրը և Կուսգնէրը՝ անշուշտ ետքը շինուած բաներ են : Իսկ ան

1 փոխա :

կորսուած քերթուածներուն համար՝ որոնք հիները կը յիշատակեն թէ Հոմերոս շարադրեր է , օրինակի աղագաւ երգիծաբանութիւնը Սաղիւրէսի՛ , որն որ Երիստոտէլ իր բանաստեղծութեան արհեստին վրայով շինած գրքին մէջ անոր կընծայէ , և որ հունաստանի կատակերգութեան առաջին աղբիւրը կը համարի , Եղէքսանդրացի Յոյն հեղինակները հաստատած են թէ իրենց նախնիքը աս բանիս համար շարաչարխաբուեր են : Եւ ինչպէս որ շատ զիւցազուններուն ըրած քաջութիւնները չէր քիւլէսի և Թէսէոսի կընծայէին , ասանկ ալ Հոմերոսի ընծայելով իր ատենին բոլոր բանաստեղծութիւնները՝ կը պատուէին զանիկայ : Ուստի զուշուոր քննութիւն մը ընելէն ետեւ , մինակ Եգիպտոսն և Ռաբիստիան բանաստեղծութիւնները կը մնան Հոմերոսի . և ասիկայ բաւական փառք և պատիւ է անոր :

Աս երկու ճարտար գործքերը խիստ շատ յարգ ունեցան ամէն տեղ մանաւանդ Հունաստանի մէջ . վասն զի ամէն բան կը պարունակեն անոնք , և ամէն բան անոնց մէկ կիմացուի , այսինքն չէլլենացոյ կրօնը , քաղաքականութիւնը , արհեստները և գրողիտութիւնը : Թէ որ չէլլենացոյ ցեղերուն մէջը՝ իրենց զանազան ժողովուրդներէ առաջ եկած ըլլալուն ու ներքին խռովութիւններուն հակառակ՝ որ երբէք պակաս չէին , կը մնար քիչ մը բարեկարգութիւն , որով անոնց ամէնը մէկ գերդաստան կը կազմուէին և մէկզմէկու վրայ սէր կունենային , աս բանին բոլոր պատճառը Հոմերոսի հազներգութիւններն էին , բան թէ իրենց օրէնսդիրներուն սահմանադրութիւնները , կամ Ողոմպիական և Վէմէտան խաղերը և կամ Եմիլիկոսիոնեան ըսուած ժողովները . բանզի աս հազներգութիւնները իրենց կրօնական գրքերն էին , որոնք իրենց միութիւնը հաստատելու և պահպանելու առիթ եղան :

Սաղիւրէսի փիլիսոփայ :

Թէ որ մարդիկ երբէք բանի մը պակասութիւն չունենային , միշտ սոխիմ կունենային զՎասուած գովելու ու անոր առատաձեւութեանը համար շնորհակալ ըլլալու . սակայն անոնք սոխիմ չէին ունենար իրենց հաստաքը և յոյսը գործածելու :

Թէոս մանկութենէ Սուրբ Գիրքերը գիտեր, որոնք կրնային իմաստուն ընել զանհկայ փրկուելու. (Բ. ՏՅ. 7. 18.) Թէ որ Տիմոթէոս մանկութենէ իմաստուն եղած էր փրկուելու, միայն Հին Կտակարանի Գիրքերը գիտնալով, որչափ ևս առաւել տղաքները և տղետ մարդիկները Տիմոթէոս կրնան իմաստուն ըլլալ՝ կ'որ Կտակարանը գիտնալովնին: Լստուածոյ Խօսքին գեմ. Հայհոյութիւն չէ՞ ըսելը Թէ մութ է անհկայ և պէտք չէ ամենուն տրուիլ, որ չըլլայ Թէ սխալմունքի մէջ իյնան և կորսուին: Սրչափ տարբեր կըլսուի՝ Կաւիթ անոր վրայով. «Տէրօջը վկայութիւնը ճշմարիտ է, տգէտը իմաստուն կընէ. Տէրօջը պատուիրանքները պայծառ են, աչքերուն լոյս կուտան»: Սուրբ. ԺԺ. 7, 8: «Երիտասարդը ինչո՞վ մաքրէ իր ճամբան. ան որ քու խօսքիդ պէս զգուշութիւն ընելով: Քու խօսքդ իմ ոտուքներուս ճրագն է, ու իմ շաւիղիս. լոյսն է: Քու խօսքերուդ յայտնուիլը լոյս կուտայ. ու միամիտները իմաստուն կընէ»: Սուրբ. ճԺԺ. 9, 105, 130: Սուրբ Գիրքին մէջ այնպէս պարզաբար յայտնուած է փրկութեան ճամբան՝ որ եթէ Հնազանդ և անկեղծ սրտով մը կուզեն անոր մէջ քալել «ճանապարհ գնացող յիմարները անգամ պիտի չմտորին ճամբայէն». (Լուս. ԼԷ. 8) որ ընդհակառակն գիտունները և իմաստունները Թէ որ զուրկ են անանկ փափաքէ մը, որչափ Թէ և շատ քննեն Սուրբ Գիրքը՝ դեռ կոյր պիտի ըլլան զանհկայ տեսնելու: Ս' երջապէս ամէն մարդ կապեալ է ինքզինքին համար քննել Լստուածոյ Խօսքը անկեղծ սրտով մը, որ կարող ըլլայ սորվիլ ինչ որ ան կըսորվեցունէ, և ամէն լսած վարդապետութիւնները փորձէ ան մի միայն անսխալ կանոնով: «()րէնքին և վկայութեանը Տարցու փորձ Թոր ընեն, և Թէ որ ան խօսքին համեմատ չեն խօսիր, անոնք ամենեկին լոյս ու իրաւունք չունին»: Լուս. 7. 20: Պողոս ինչո՞ւ աղնուական կոչեց զԵրիտասարդները՝ վասն զի անոնք իր քարոզութիւնը անգամ պիտի չընդունէին, մինչև որ բարդատեցին զանհկայ Սուրբ Գիրքին հետ և անոր համաձայն գտան: Գործ. ԺԷ. 11:

Սարգ չկրնար երկար ատեն իր առաջնորդը ըլլալու, առանց փորձը ընելու որ իր առաջնորդը կոյր և մտորեցուցիչ մըն է:

Լմենեկն երկիւղ մը չունենանք որ Լստուած հացի տեղ քար պիտի տայ մեզի. բայց վախնանք որ չըլլայ Թէ մենք ինքնին Լստուածոյ տուած հացը քար դարձնենք մեր սրտին խտութեամբը:

Ի՞նչ եմ ես. ո՞րքեց եկայ. ո՞ր կերթամ. Ի՞նչ կընեմ. Արանելի կըլլամք Թէ որ աս չորս հարցմունքը ամէն օր ընենք մեր անձերուն, և գգուշութեամբ խորհիք անոնց վրայով:

Չար մարդուն՝ ինչպէս և գէշ շունին, լուսութենէն անելի վախնալ պէտք է քան Թէ անոր ձայնէն:

Լստուածոյ շնորհքը:

Լստուածոյ շնորհքը մը և սպիտակ մը մէկ տեղ քարոզ մը լսելով զգացեր էին երեւց մեղաւոր ըլլալը: Լնդիկը քիչ մը ատենէն ետքը Քրիստոսով եղած Թողութեան շնորհքին ներգործութիւնը ունենալով՝ իր սրտին մէջ կըյնծար: Սպիտակ մարդը երկար ատեն մտատանջութեան մէջ մնաց, և երբեմն ալ գրեթէ յուսահատութեան կըմտնուէր. բայց վերջապէս ասիկայ ալ Լստուածոյ շնորհքը սկսեց ներող սիրոյն գործութիւնը զգալ իր սրտին մէջ և ուրախանալ: Լտենէ մը ետեւ ասիկայ իր Թըխատեսիլ եղծօրը հանդիպելով ըսաւ անոր. «Ի՞նչէն է որ ես երկար ատեն իմ մեղացս ծանրութեանը տակը հեծելով չէի գիտեր ինչ ընել որ փրկուիմ, իսկ դուն այնպէս շուտով միտարութիւն գտար Քրիստոսով»: Ս'վ եղբայր, պատասխանեց Լնդիկը, ըսեմ քեզի անոր պատճառը. ըսեմք Թէ մէկ երեւելի անձն մը կուզայ և կը խոստանայ քեզի մէկ նոր հանդերձ մը. զուցէ անատենը դուն քու հանդերձիդ կը նայիս և կըսես. «Իմ հանդերձս շատ աղէկ է, կարծեմ Թէ դեռ ուրիշ մը ունենալու չեմ կարօտիր: Լնատենը իշխանը ինծի կուտայ ան նոր հանդերձը. ես իմ վրաս փաթուած հին կտակին կընայիմ, և կըսեմ, ասիկայ ոչինչ բան մըն է, մէկզի կը ձգեմ զանհկայ և ան նոր հանդերձը կառնեմ. Ճիշդ ասոր պէս, եղբայր, դուն ուզեցիր քու հին արդարութիւնը քիչ մը ատեն ալ գործածել, կըդժուարեիր զանհկայ մէկզի ձգել. բայց ես ողորմելի շնդիկա ամենեկին մէկ արդարութիւն մը չունէի. անոր համար մէկէն 'ի մէկ ուրախութեամբ ընդունեցի մեր Տէրօջը Յիսուս Քրիստոսի արդարութիւնը»: Տե՛ս Փիլիպ. 7. 4—10: Լուս. Ժ. 30—33 և 7. 3:

Սրչափ շատ ըսեմք քրիստոնէից որ աշխարհասէր մարդիկներուն թողուն աշխարհը, հերքէ չէ:

Ժամը մէկը կըզարնէ, կըսեմ. գնաց հեռացաւ ան ժամը, մէկմըն ալ զանապիւր չունի: Սենք անատենը կըհամբմը ժամերը, երբ որ կը կորսնցունեն մը զանոնք:



Մնա լեռ՝ ու Սորբ Կարաբնիկ լանդը:

Ըստ պատկերը կրցուցրնէ մեզի Մնա լեռը ու Սորբ Կատարինէի վանքը՝ որուն վրայով ուրիշ անգամ տեղեկութիւն տուած եմք*, Տիմա աս զուարճալի պատմութիւնը ևս մէկ ուրիշ ճանապարհորդի մը գրքէն առնելով կը դնեմք հոս:

«Կէս գիշերուան մօտ հասանք մենք Սրբոյն Կատարինէի վանքը, որն որ լեռանը սաորտար շինուած, ու բարձր պարիսպով մըն ալ շրջապատած է, պէտուիմներէն պաշտպանուելու համար:

Վիչ մը ժամանակ բարձր ձայնիւ կանչելնէս ետքը, պարսպին ճակատէն պատուհան մը բացուեցաւ ու շուան մը վար երկընցաւ, որ մէջքերնիս կապելով պինտ մը բռնեցինք, ու մէկդմէկու ետեւէ վանականները վեր քաշեցին մեզի, ու ներս ընդունեցին պատուհանէն, որն որ վանքը մանելու մի միայն գուռն էր: Յետոյ վեր առին մեր կարասիները, ու մեզ քանի մը զստիկոններէն վեր մեր հանրատանալու սենեակները տարին:

Ըստ զստիկոնները շատ փոքրիկ են բայց ազնիւ գործերով՝ ու բարձերով զարգարուած. ու վառած մաքուր կանթեղ մը կախուած է առաստաղէն:

Սանքին միաբանները քսանի չափ են ամէնն ալ Յոյն, ու շատերը ծերութեան հասած: Յուստիսիանոս շինել տուեր է աս վանքը հազար չորս հարիւր տարիի չափ առաջ. շէնքը շատ մեծ է ու խիստ մաքուր կը պահեն զանիկայ: Միաբանները մեզի պարզ ընթրիք մը ու արմուտ հանած քիչ մը օղի բերին: Զացէն ետքը գացինք վանքին գուրսի գաւթները պտտելու և տնտնելու: Սինայի անահազին գահազէժները՝ որոնք վանքին

քին վրայով կախուած են, ան գիշերը լուսնի շառաւիղներովը լուսաւորած գեղեցիկ տեսարան մը կը ներկայացնէին:

Էտեւեալ առաւօտուն լսեցինք տրեղաներուն ձայնը, որ պինտ կանուխ իրենց աղօթքը կը սէին: Դամը իննին հրաւիրեցին մեզի նախաճաշիկ ընելու իրենց հետ սեղանատունը. աս մէկ անգամի կերակուրը անոնց բոլոր օրուան համար է. թէ և անոնցմէ մէկը անօթենայ նէ ետքը, քիչ մը հաց ու պանիր կընայ ուսել զատ իր առանձին սենեակը՝ արեւ մանելու տաննները:

Նախաճաշիկին՝ ամէն մէկուն կը տրուի պզտի նկանակ մը ազնիւ ու ճերմակ հացի. պնակ մը ու լոռէ կամ գարիէ ապուր, քանի մը բողի, և փոքրիկ գաւաթ մը օղի. բնաւ մտեղէն կերակուր չէն ուտեր:

Սեղանատունը երկայն ու գեղեցիկ սենեակ մըն է, որուն ճակատը դրուած է Վաթիքի ու Լքքայութեան մեծ պատկեր մը: Վրանը քով փոքրիկ ամպիոնի մը վրայ կեցեր էր արեղայ մը և բարձր ձայնով աւետարան կը կարդար մինչև կերակուրին վերջը: Յետոյ սեղանատունէն երբոր դուրս ելանք մեզի խաճվէ բերին, և իւրաքանչիւր վանական երկու գաւաթ խաճվէ խմեց: Ըստ հայրերը խիստ տկարամիտ և տգէտ մարդիկ են. շատերը երկար ատենէ՛ի վեր հոս բնակած են. և թէպէտ խորին ծերութեան հասեր էին, բայց իրենց առոյգ ու զուարթ դէմքերը յայտնի կը ցուցնէին ան տեղի օղին առողջութիւնը:

Սանականներուն վարած կեանքը, խիստ ցաւալի ու միայնակեաց կեանք մըն է: Ընտը բնաւ չեն համարձակիր անապատին մէջ շրջելու, Պէտուսիներուն վախէն, որոնք շատ կատեն զվանականները:

Ըստ անգգամները վեց տարիի չափ առաջ, վանքին մօտ եղած գահազէժներէն մագրի վեր ելն-

* ՏԵ՛. ՇԵ՛. 1842, էրէս 101:

Նալ:

լով, հրացան պարպեցին ներս, ու զարկին սպան-
 նեցին վանականներէն երկու հոգի, որոնք պա-
 տաճամբը իրենց խուցերուն դուռը կայներ էին:
 Անքին պարտեցը, որ շրջապատած է բարձր
 պարիսպով մը, զարգարուն ու գեղեցիկ տեղ մըն
 է, բոլորովին աս ժողովրդոցը մեծ աշխատու-
 թեամբը եղած. հոս կըմտնուի մէկ ստորերկրայ
 ճամբայէ մը, ու ծայրը զօրաւոր դուռ մը ունի:
 Արեղաներուն մի միայն ճարտարութիւնը ու
 զբօսանքը աս պարտեցին մշակութիւնն է:

Պոնափարթ երբոր Վասիլիէ էր, վանքին պա-
 րիսպները աւելի բարձրացնել տուաւ. և երկու
 կտոր ալ թնդանթ խրկեց վանքին պաշտպանու-
 թեանը համար: Բայց աս խաղաղասէր մարդի-
 կը բնաւ չեն գործածեր զանոնք, թէ և մէկ ան-
 դամ նետերով բաւական է բոլոր Պէտուին
 արագները զարհուրեցնել և փախցնել: Իսկ ան
 թշուառականները աղէկ գիտնալով թէ վանա-
 կանք ձերմակ հաց ունին վանքին մէջ, կուգան
 պարիսպէն դէպ ՚ի վեր հրացան կրպարակն
 բարձրաձայն սպառնալիքներով. մինչև որ արե-
 զաները բանան պատուհանը ու շատ մը հացեր
 նետեն անոնց, որոնք իսկոյն կըժողվեն ու կեր-
 թան:

Անքին բրինձը ու ալիւրը Վասիլիէի յունաց
 մենաստանէն կըտրկին, ու Պէտուինները թող
 կուտան որ անմեաս անցնի աս ընծաները. քանզի
 դիտեն թէ աս բանը իրենց աղէկ փարք մըն է,
 յետոյ իրենց ալ բաժին ուղեւոր:

Խորհրդածոթիւնս Մանգլոսի:
 Վլուխ ԺԿ

Յիսուս իր մահուամբը կըփառաւորի:

Մինչև հիմա՝ ո՛վ հոգի իմ, քու կարեկ-
 ցութիւնը և զարմացումը շարժող մը
 տածութիւններով զբաղած էիր, և քու
 Փրկիչը քեզի համար յետին խոնարհու-
 թեան մէջ տեսար: Բայց արդ ժամանակ
 է տեսարանը փոխելու, ու նոր և տարբեր
 երևոյթով զանիկայ քու աւջեղ ներկայա-
 ցունելու, որ արդարև հաւասարապէս զար-
 մանալի է, ու պիտի ցուցնէ քեզի թէ Մտա-
 ուած իր Որդին չթողուց, ու անոր յետին
 չարչարանքներուն և արհամարհութիւննե-
 րուն մէջ անոր Մտուածային մեծվայել-
 ջութեանը ու կարողութեանը վրայով ա-
 ուանց բազմապատիկ վկայութիւններու չճը-
 դեց զանիկայ: Բարձր համար էր որ Մե-
 տարանիչը հոգ տարաւ աշխարհի ծանու-
 ցանել թէ ան աւուր վեց ժամէն մինչև ինը
 ժամը բոլոր երկրին վրայ խաւար եղաւ.
 արեղակը խաւարեցաւ, ու տուճարին վա-

րագոյրը վերէն վար երկուք ճեղքուեցաւ,
 ու երկիր շարժեցաւ, և քարերը պատուե-
 ցան, ու գերեզմանները բացուեցան, ու
 շատ սուրբ ննջեցեալներու մարմիններ յա-
 ըութիւն աւին: Ի՞նչպէս մարդ է այս,
 ո՛վ հոգի իմ, որ երկինք և երկիր և բոլոր
 տարերք իր հետը չարչարուին, ու իր հո-
 զեարութեան ցաւերուն ատենը այսպիսի
 աղաւ սասանութիւններ՝ այսպիսի հրաշալի
 երևոյթներ ծաւալեն բոլոր ստեղծական բը-
 նութեան մէջ աս մեր ստորին աշխարհը:
 Եւ մանաւանդ ի՞նչ անսովոր մահ է այս, որ
 ասանկ նոր կեանքով կետրանութիւն շնոր-
 հեց անոնց որ աւաջ մեռեալ էին: Բայ
 գործերը ամէն կասկածանքներէ հեռի թող
 իմացունեն քեզ ինչպէս և պէտք էր որ հա-
 մոզէին անատենը զանոնք աչքով տեսնող-
 ները, թէ ասիկայ ուրիշ մէկը չէ՝ և չկըր-
 նար ըլլալ, բայց եթէ Տէր Յիսուս Քրի-
 ստոսը, աշխարհի Փրկիչը, Մտուածոյ
 միածին Որդին, կատարեալ Մտուած և
 կատարեալ մարդը. երկրի վրայ ճշմարտա-
 պէս միայն ան մարդը որ մեր բնութեամբը
 ապրեցաւ, ու անոր վրայ մեղաց տրատ մը
 չճգեց: Եւ սակայն տես թէ աս անարատ
 Մեծարութիւնը ինչպէս անօրէններուն կար-
 զը դատուեցաւ, մարդկային ընկերութեան
 իբրև բորոտ դուրս ձգուեցաւ, արհամարհե-
 ցաւ և անարգեցաւ, մարդոց ծաղը՝ ու ժո-
 ղովորոց ատելի եղաւ: Բայ որ մարդոց որ-
 դիներէն ընտիր էր և գեղեցիկ, թշուա-
 ռութեամբ մաշեցաւ՝ տառապանքով տգե-
 դացաւ. ու իր երևոյթը այնպէս անչքա-
 ցաւ մարդոց որդիներէն, որ զննքը տես-
 նողները իր վրայ զարմացան: Եւ յապէս ին-
 քը մեր մեղքերուն համար վերաւորեցաւ,
 և մեր անօրէնութիւններուն համար սաս-
 տիկ չարչարուեցաւ. այսպէս ինքը խաչին
 սեղանին վրայ սուրբ պատարագ մատու-
 ցաւ, և անուշահոտ ողջակեղ մը եղաւ՝
 որ բոլոր ողջակեղներէն աւելի ընդունելի
 է քեզի, ո՛վ Թագաւոր և շայր յաւիտե-
 նական փառաց. ինքը աս ամէնը կատարեց՝
 որ անիրաւութեամբ ընդունած և համբ-
 րութեամբ կրած իր մահովը շեղուցանէ ան
 բարկութիւնը որուն արժանի եղանք, թըշ-
 ուառական մեղաւորներուն ճամբայ բանայ
 քու ողորմութեան ակտուրը մերձենալու, և

մեղ իր արիւնովը առաջ մտքրած ըլլալով իր հետը նստեցունէ զմեզ երկինքին մէջ , որ քու շնորհքիդ անիմանալի առաւելութիւնը մեզի ցուցուի աս անհամեմատ մարդասիրութիւնովը որ Քրիստոս Յիսուսով մեզի եղաւ :

Գլուխ ԺԿ

Աղօթք առ Հայրն Աստուծո՛ք :

Ո՛վ Տէր , քու սուրբ տեղէդ՝ երկնից բարձրութեան մէջի քու մեծ վայելչութեանդ բնակութեան վար նայէ , և քու աչքերդ թող հաճին աս ամենապատուական և կատարեալ սխառագին վրայ՝ որ մեր մեծ քահանայապետը քու սուրբ Արդիդ Յիսուս իր եղբայրներուն մեղացը համար մատուց : Մի՛ մերժեր մեր աղօթքը . այլ թէ և մեր անօրէնութիւնները շատ են , ու թշուառաբար ապստամբեցանք քեզմէ , բայց վստահ Յիսուսի Տեառն մերոյ քու բարկութիւնդ դարձուր , և քու երեսիդ լոյսը մեր վրայ ճառագայթէ թողութեան և խղարութեան միջնորդութիւնովը : Ահա սիկ մեր եղբորը արիւնը՝ այն ցանուած արիւնը՝ որ Աբելին արիւնէն ալ աղէկ կըխօսի , մեծաբարբառ կողողակէ քեզի խաչին վրայէն : Այլ արդեօք հնամր է որ ինքը անօգուտ տեղը հոն կախուած մնայ . և սակայն կրնամք ըսել թէ դու հոն կախուած է ան , վստահ ամէն անցեալ բաները քեզի ներկայ են՝ որպէս թէ անոնք հիմա կըլան . և դարձեալ՝ որ քրիստոնէայք երկրի վրայ իրենց հանապազօրեայ աղօթքներովը անոր չարչարանքները միշտ կընեղկայացընեն քեզի , ու ինքը երկինքը իր ամենաբաղցը և ամենազօր միջնորդութիւնը կընէ : Տես արդ՛նով Հայր սիրելի , ու ճանչցիր որ ա սիկայ է քու որդւոյդ պատմութեանը , ան ճշմարիտ Յովսէփին՝ որուն նուատ օրինակ մըն էր նահապետը : Չար գազան պատուեց զինքը , իր կատարութեամբը ոտից կոխան ըրաւ անոր հանդերձը , ու անոր արիւնովը արտեղեց անոր գեղեցկութիւնը : Տես՝ կողաչեմ , այն հինգ զորհուրելի վէրքերը , որով անողորմ ստեղծուածը սխառուեց իր փափուկ մարմինը : Տես այն ձորձորն որ ողջախօս և անմեղ երիտասարդը ձգեց եզիպտացի պուռնիկին ձեռքը , իր

մարմինը կըսեմ , որ պատուեց չար և ջրնացող ազգը : Յիշէ՛ թէ ինչպէս առաւելընորեց ասկէց զըկուելը , քան թէ իր անմեղութիւնը արատաւորելը . նախամեծար համարելով կամաւոր աղքատութիւնը , երկար և անընդհատ տրամուծիւնները ու նոյն իսկ մահուան բանտը , քան թէ աշխարհի թագաւորութիւնները ու անոնց փառքերը , երբոր խաբէբայ փորձողը աս հըրապոյրը ըրաւ անոր ըսելով . Ասոնց ամէնը քեզի կուտամ թէ որ դուն իմ առջև իյնաս ինձի երկիրպագութիւն ընես : Այլ արդ՛ ո՛վ Տէր մեր , և Հայր երկնաւոր , մըտածէ որ քու որդիդ դու կենդանի է , ու բոլոր եզիպտացոց երկրին Տէրն է . մտնաւանդ թէ քու տէրութիւնդ որչափ որ կը տարածի բովանդակ երկրի երեսին վրայ՝ ինքը կ'իշխէ : Ասան զի դուն դժոխքին ու գերեզմանին բանտէն զինքը հանեցիր , մեծապէս զինքը բարձրացուցիր , և քու աթուռի վրայ նստուցիր . մահկանացութիւնը իր վրայէն աւեր , և իր խաչեալ մարմինը ցանկալի գեղեցկութեամբ և անմահ կեանքով զարդարեցիր : Անողորմ Փարաւոնին բռնակալութիւնը հիմնայատակ կործանեց , մահուան կապերը խօյց , տարտարոսին զօրութիւնները գերի վարեց , և իր անյաղթելի աստուածային կարողութեամբը յաղթանակաւ ելաւ երկինքը իր սեփհական բըռնակութիւնը : Արտեմնեմ՝ կրտսնեմ զինքը հաւատոյ աջօք՝ որ փառօք և պատուով պսակուած է , և մշտնջենաւորապէս քու տուջեղ է քու մեծ վայելչութեանդ աջ կողմը՝ մեզի համար բարեխօսութիւն ընելու : Այլ ո՛վ կրնայ երկբայիլ անոր բարեխօսութեանը յօժարամտութեանէն կամ յաջողակութեանէն . վստահ ինքը Աստուած է՝ քու էութեանդ , և մարդ՝ մեր էութեանէն : Ան որ քու Արդիդ է , մեր ալ եղբայրն է . ոսկր՝ մեր ոսկորներէն , ու մարմին՝ մեր մարմիններէն :

Թէ որ բարեկամ մը ընտրես , նայէ որ իբրև ամուսին բոլոր կենացը համար ըլլայ : Բայց միտք բեր հին առակը որ կըսէ . «բարեկամ մինչև սեղանը» , ու երբէք առաքինութեան աս հմանները մի անցնիր , բարեկամիդ աղէկութիւն մը ընելու մտքով , եթէ ոչ՝ բարեկամութիւն չըլլար ան՝ այլ մոլի միաբանութիւն մը :

Սե և սպիտակ մարդիկ :

«Սևերը՝ կրտսե Պրքբնաբար Բ. փրիկէի երեւելի ճամբորդը , այնպէս կրկարծեն որ մարմնին սպիտակութիւնը հիւանդութենէ յառաջ կուգայ և տկարութեան նշան մըն է . ուստի ամենեւին տարակոյս չկայ որ սպիտակ մարդը՝ շատ ստորին էակ մըն է անոնց առջևը» : Ըստ ճամբորդը կը շարունակէ ըսելով , թէ «Ս՝ ամառանոցի օրերը՝ կը լքսէի որ իմ չորս դիւ կը պուռային . Ըստ անոր ասէ յառաջ : Վեղացի աղջիկ մը ուսկից բանի մը սոխ գներ էի , մէկ օր մը տասնիկ ըսաւ ինձի . Վ. Լ աւելի սոխ կուտամ քեզի թէ որ բանաս գլուխդ որ տեսնեմ : Ըստ բանիս համար ութը հատ սոխ ուզեցի , որն որ խկոյն տուաւ : Բայց երբ որ փակեցի հանեցի ու տեսաւ իմ սպիտակ գլուխս որ բողբոջիւն ամիլուած էր , մեծ սարսափով մը ետ քաշուեցաւ : Հարցուցի իրեն կատակով , թէ կուզե՞ս որ ինձի պէս սպիտակադուրս այր մը ունենաս : Մեծ զղուանք ցըցուց ու երգում ըրաւ , թէ ալ աղէկ է որ Տարբուրէն բերուած գերիններուն խիստ ապեղը աւնու քան թէ ինձի պէս մարդ մը» :

Վրիտանիոն և Սաբաթի մէջ :

Հապէշիստան որ Սուրբ Գրոց մէջ Աթովպիա կը կոչուի , մէկ ընդարձակ երկիր մըն է Ազիայի ստի և Վուպիայի հարաւային կողմը : Իր շրջապատը եղած անմատչելի լեռները և անապատները , և իր ժողովրդը ու իր սահմանները բնակող ցեղերուն վայրենի բարքը պատճառ եղած է որ աս երկիրը միշտ քիչ հաղորդակցութիւն ունենայ աշխարհիս մնացած մասերուն հետ : Արոպայի և Վիպի քրիստոնեայք շատ դարեր գրեթէ գլխովին մոռցեր էին , թէ քրիստոնէական կրօնքը դաւանող մէկ մեծ ազգ մը կը գտնուի Վ. փրիկէի մէջ : Միայն աս վերջին երեք դարերուն՝ երբեմն երբեմն Արոպացիներէն Հապէշիստան գացողներ երկան , և շատ տարի չէ որ Վնգիայի կառավարութեանը կողմէն դեսպան մը և Վաղըիայէն վանազան գործակալներ խրկուեցան հոն , որոնք շատ տեղեկութիւններ տուին ան երկրին հանգամանացը և վիճակին վրայք :

Հապէշները քրիստոնէութիւնը կը դաւանին , բայց առանց գիտնալու ճշմարիտ քրիստոնէութեան ինչ ըլլալը : Ընդ որ այնպէս կը համարին թէ Վ. օրքը Վապիլոցի ընտրող զիսոյն 27 — 38 համարին մէջ յիշուած Աթովպացի ներքինին եղած է իրենց եկեղեցիին հիմնադիրը . բայց արժանահաւատ պատմութիւնները կը հաստատեն

թէ չորրորդ դարու ակիզները մտաւ քրիստոնէութիւնը անոնց մէջ : Յամի Տեառն 330ին առնեները , Փրուսէնտիոս անուն մէկը՝ Վրէքսանդրիոյ Վ. Թանաս եպիսկոպոսէն Հապէշիստան խրկուեցաւ քարոզչութեան պաշտօնով , և անոնց առաջին եպիսկոպոսը եղաւ : Հետեւեալ դարուն քրիստոնէական եկեղեցին հաստատուեցաւ բոլոր Հապէշիստանի մէջ , և քրիստոնէութիւնը մինչև Վ. փրիկէի ներսերը ծաւալեցաւ : Իրենց առաջին եպիսկոպոսը Վրէքսանդրիոյ պատրիարքէն ընդունած ըլլալուն համար , անկէջ ՚ի վեր միշտ կախում ունեցան ան աթոռէն և անոր թեմը սիպուեցան : Արքայ Վեոսիորոս՝ Վրէքսանդրիոյ պատրիարքը , և Աւտիքէս , յամին 481ին Վաղկէզոնի ժողովէն դատապարտեցան Վրիստոսի մարդկային բնութիւնը ուրանալուն պատճառով , Հապէշները հերքեցին աս ժողովին վճիռները . և մինչև հիմա միշտ Հապէշիստանի եկեղեցիին Վրէքսանդրիոյ պատրիարքը , եղած է մէկ խօսքի քահանայ մը , Ազիայոսէն խրկուած և աղէքսանդրիոյ առաջնորդէն ձեռնադրուած : Միջին դարերուն աս քրիստոնէական եկեղեցիին և տէրութեանը վիճակին և սնցքերուն վրայ շատ քիչ տեղեկութիւններ տրուած են պատմութեանց մէջ : Վաղաքական պատմութեանը նայելով՝ Հապէշիստանի տէրութիւնը երբեմն շատ ընդարձակեցաւ , և Կարմիր Ծովուն անդիի կողմը անցներով մինչև Վ. փա տարածեցաւ . բայց ետքը երբ որ Մահմետականները ան երկիրներուն մէջ սիպուեցան՝ ոչ միայն կրկին Վ. փրիկէ քեցին զանոնք , այլ նաև Կարմիր Ծովուն արևմտեան եղբրքը եղած բուն իրենց գաւառներն ալ ձեռք բերուն առին : Վսկզբան վեցերորդ դարուն Փորգուկէշները Վրէքսանդրիոյ շատ տեղերու տիրելով Հապէշներուն հետ ծանօթացան , և Արոպայի քրիստոնեաներուն ինչացուցին աս ծածկուած քրիստոնեայ տէրութիւնը . և Արոպացուց ու Հապէշներուն մէջ երթևեկութեան դուռ մը բացին : Ըստ անոնց մէջ եղած հաղորդակցութիւնը բարեկամօրէն էր . բայց Արոպացիք շուտով սկսան հակառակիլ , իմանալով որ իրենց աս նոր եղբայրները հերետիկոսութեան և հերձուածողութեան յանցանքը ունին . ուստի ամէն բանէն առաջ բուն զորութեամբ ջանացին Հոսովմեական իշխանութեանը և հաւատքին նստանդեցնել զանոնք : Ըստ ձեռնարկութեանը Ղիզվիթները ձեռնտու էին , իրրև իրենց սեփական գործը համարելով : Ընտանեկան թըշնամութիւն մը ծագեցաւ : Հապէշներուն և պապական քարոզիչներուն մէջ , որ շատ տարիներ տևեց : Ըստ շատ խախտատնի կրկնէն ետքը՝ վերջապէս յաջողութիւն դասն թ եօթներորդ դարուն առջի տարիները , իրենց կրօնքին դարձունելով Հապէշիստանի Վ. փրիկէ կամ ինքնակալը : Ուստի կայսրը անմիջապէս հրովարտակներ հանելով հրատարակեց որ այնուհետև ազգը Հոսովմայ քահանայապետին նստանդի . և

պատուիրեց ժողովորդին որ անկէ ետեւ Հոով-
մայ եկեղեցիին դաւանութիւնը, արարողութիւն-
ները և քահանաները ընդունին. բայց ժողովոր-
դը բոլոր դրուութեամբ դէմ կեցաւ աս հրամանին :
Ընտանը կայսրը պապականաց ձեռնառու-
թեամբ որչեց բռնութեամբ չնազանդեցնել զա-
նոնք . ամէն կողմէն ժողովորդը հետզհետէ կա-
պրատարէր , և շատ արիւնհեղութիւն կը լլայ :
Ի վերջոյ կայսրը ձանձրացաւ իր ժողովորդը
հարստահարելէն . և մէկ մեծ յաղթութիւն մը ը-
նելէն ետեւ 20,000 զիւղականներու վրայ , որոնց-
մէ ութը հազարը կիւիւն մէջ սպանուեցան , վե-
րըստին հաստատել տուաւ կրօնական խաղաղու-
թիւնը Հապէշխտանի մէջ՝ հետեւեալ ծանուցու-
մը հրատարակելով . « Կտեցէք , լսեցէք , առաջ
ձեզի Հոովմեական հաւատքը տուինք , հաւատա-
լով որ անիկայ է ճշմարիտ հաւատքը . բայց որով-
հետեւ իմ ժողովորդէս շատերը սպանուեցան
աս բանին համար , ինչպէս նաև հիմա գիւղական-
ներուն դէմ եղած պատերազմին մէջ , վասնորոյ
վերստին ձեզի կը դարձունեմք ձեր հայրերուն կը-
րօնքը , որպէս զի ձեր քահանաները նորէն աէր
ըլլան իրենց եկեղեցիներուն , և իրենց նախնի ա-
րարողութեամբը կատարեն ժամերգութիւնը » :
Սերջապէս բոլոր պապականները Հապէշխ-
տանէն դուրս վերադառնալ աս բոլոր խտովու-
թեանը վախճան տրուեցաւ :

Հապէշխտանի եկեղեցին Աւտիքեան վարդա-
պետութեանը կը հետեւի Վրիստոսի բնութեանը
վրայով . Հոգւոյն Սրբոյ բղխումը միայն Հօր-
մէն կը դաւանի : Սուրբ Գիւրքը՝ կրնդունի իբրև
մի միայն կանոն հաւատոյ : Հազորդութիւնը իբ-
րև գոյափոխութիւն կամ զո՛հ չընդունիր , և եր-
կու տեսակէն ալ կուտայ աշխարհականաց . եկե-
ղեցականներուն ամուսնանալու հրաման կուտայ .
բանդակագործ պատկերներու երկրպագութիւն
ընելը ապօրինաւոր կը համարի , բայց եկեղեցի-
ները լեցուած են նկարուած պատկերներով , Մս-
տուծոյ՝ հրեշտակի և սրբոց : Վաւարանի՝ վար-
դապետութիւնը կը հերքէ , բայց սակայն միջա-
սահման մը ըլլալ կը խոստովանի մահուան և յա-
րութեան մէջ տեղը , ուր մեռելներուն հոգիները
օգնութիւն կընդունին կենդանիին աղօթքովը ,
պահքովը և ողորմութիւնովը : Մստուծոյ առջևը
սուրբերը և հրեշտակները բարեխօս կը բռնէ . բո-
լոր ուրիշ քրիստոնէաներէն աւելի պատիւ կը մա-
տուցանէ կոյս Սարիստին և Սրբոյն Միքայէլի ,
խիստ շատ աղօթքներ ընելով անոնց քան որչափ
կը մատուցանէ Վրիստոսի՝ մի միայն միջնորդին .
տոնացոյցը յոյժ ձոխ է սուրբերով , և շատ առ-
նախադրութիւններ և պահքեր ունին : Խոստովա-
նութիւն ալ ունին քահանային , որուն անէծքէն
սաստիկ կը զարհուրի ժողովորդը ամենամեծ ա-
ղէտք մը համարելով զանիկայ . և մեծ եռանդով
կըջանան կատարել ողորմութեան սուրբերը և
սպաշխարութիւնները , որ քահանան կը հրամայէ
իրենց՝ մեղաց քաւութեան համար : Այնպէս

արարողութեանց մէջ քանի մը խիստ տարօրինակ
սովորութիւններ և ծէսեր ունին , Հրէից օրէն-
քէն առնուած կամ գուցէ նախնի Աթովպական
կուսպաշտութենէն պահուած : Իրենց եկեղեցի-
ները որ ընդհանրապէս փոքր և անշուք են , Հը-
րէից տաճարին ձեւը ունին . անոր պէս իրեք մասնե-
րու բաժնուած են . ամենէն ներսինը սրբութիւն
սրբոց կրկնուի և միայն քահանան կրնայ մտնել
հոն : Հոն կը պահուին սկիհները և հոն պատա-
րագ կը լլայ . հոն դրուած է նաև Թատուլը կամ
տապանակը , որ մէկ սնտուկ մըն է և մէջի եղածնե-
րը հասարակութեան չեն ցուցնէր . բացի քա-
նի մը որոշեալ ատեններէ՝ աշխարհականները
կարող չեն երկրորդ դասէն անդին անցնել . ան-
հաւատները՝ և անոնք որ ղետական անմաքրու-
թիւն մը ունին , եկեղեցիէն դուրս կը մնան . ամէնքն
ալ պարտին բոկոտն ըլլալ . և եկեղեցին մտնե-
լու ատեն պէտք է որ սեամբ՝ և դուռը համբու-
րին : Դամերգութիւնը կը կատարուի նախնի Ա-
թովպական լեզուովը , որ կը սուտի գեհեպոյ և մե-
ռեալ լեզու մըն է . միայն իրենց Սուրբ Գիւրքը աս
լեզուով է : Հարթուան եօթներորդ օրն ու ա-
ռաջին օրը իրենց գործերէն կը զազարին և խրա-
տութեամբ կը պահեն , քի՛ Հրէից շաբաթը և
քրիստոնէից կիրակին : Մովսիսական օրինացը
մէջ արգիլուած անսուրբ կենդանիները չեն ու-
տար . իրենց բաժակները և պնակները կը լուան
կրօնական պարտաւորութիւն մը համարելով .
Հեթանոսի հետ կերուխում չեն ըներ , ոչ ալ ան
կենդանի կուտեն , որ Սուրբ Արրորդութեան
անուամբ մորթուած չէ : Թափառութեան սովո-
րութիւնն ալ ունին , թէև կրսեն թէ պարտաւո-
րութիւն մը սեպած չեն , այսու ամենայնիւ հե-
թանոսութենէ դարձի եկողները առանց թափա-
տելու չեն թողոր : Մէկէն աւելի կնիկներ կա-
նեն և հարձեր կը պահեն , թէպէտ իրենց եկե-
ղեցոյ կանոնին դէմ է : Մուսնութիւնը լոկ քա-
ղաքական կանոնի մը պէս է , և ամուսնիները
կրնան մէկը մէկ արձակել երբոր ուզեն . աս զիպ-
ուածիս կինը իրաւունք ունի իր օժիտը՝ ետ առ-
նելու , թէ որ շնութեան յանցանքով բռնուած
չըլլայ : Հապէշները ամէն տարի կրկին կը մկրտա-
ուին , Մստուածայայնութեան օրը . որ ատեն
բոլոր ժողովորդը թափօրով գետը կերթան , և
ալք կանայք և տղայք խառնիխառն և անամօթ
կերպով հոն կը մտնեն մկրտուելու : Խիստ շատ
պահքեր ունին որ տարօրինակ խստութեամբ կը
պահեն . և բոլոր տօն օրերը մէկտեղ առնելով
տարուան ամբողջ կէտը միասակար ծուլութեան
մէջ կը վատնեն , եկեղեցին այնպէս հրամայած
ըլլալուն համար : Մս քրիստոնէական մտրու-
թեանց և Հրէական մնացորդներուն հետ խառն
շատ հեթանոսութենէ մնացած արարողութիւն-
ներ ունին , որ թէպէտ եկեղեցոյ կանոններուն
դէմ է , բայց ժողովորդը սովորութիւն ըլլած է

1 շէր : 2 ճեկէլ :

պահել զանոնք : Եկեղեցիներուն ներսի կողմը առատաաղին մէջ տեղը խաչեր կան , որուն բոլորտիքը ջայլամի հակիթներ կախած են : Հիւանդութեան կամ վասնդի ժամանակ մէկեզն մը՝ ան ասնը կամ գիւղին բոլորտիքը պըտրացունելով զորհ կընեն , երեսը դէպի արևելք դարձուցած : Հապէշները՝ աշխարհիս շատ կողմերը գանուող տգէտներուն պէս , կըհաւատան նշաններու , գուշակութեանց , դւերու , կախարդութեանց և բոլոր ասանկ բաներու : Միայն չորս կրօնական գիրքեր ունին երկրին հիմնական լեզուովը գրուած , որ կրտսի Բարեւոյ լեզու : Եւ գիրքերը լեցուն են անանդի վիճաբանութեամբ և առասպելախառն պատմութեամբ : Պատմութիւնները զուարճութիւն կուտան աշխարհականներուն , և վիճաբանութիւնները եկեղեցականաց բոլոր գիտութիւնը համարուած է , որոնք շարունակ վիճաբանելով Վրիստոսի երեք ծրուանդներուն վրայ , և արդանդին մէջ մարդկային հոգոյն գիտութեանը վրայ , զանազան աշխարհներու կըբաժնուին :

Եւհասիկայ է Հապէշիստանի եկեղեցիին ողբայի վիճակը , որուն պատճառը Եստուածային Բանին՝ և Եւետարանի ճշմարիտ վարդապետութիւններուն տգէտ ըլլալն է : Իրենց կրօնքը միայն անանկ ներգործութիւն մը ըրած է իրենց բարոյական վարուցը և արտաքին վիճակին վրայ , որ անանկ կրօնքէ մը ուրիշ կերպով չյուսացուիր : Վանդի Հապէշները թէպէտ քրիստոնէսայ կրկուտին և Վիրիկէի ուրիշ ցեղերէն քիչ մը մեր են , բայց սյտու ամենայնիւ բարբարոս են և վատ վիճակի մը մէջ : Ուստի աղօթքը ընելը որ Սուրբ Գիրքը , գիտութեան կրթութեան՝ և լուսաւորութեան մի միայն աղբիւրը , ընդունելի ըլլայ , և ուղղութեամբ հաստատուի ու տարածուի անոնց մէջ , որպէս զի Հապէշիստանի եկեղեցին շուտով կենդանի ճիւղ մը ըլլայ ան ճշմարիտ և կենդանի որթին , կենդանի անդամ ան մարմինին , որ թէև շատ անդամներ ունի , բայց սակայն մէկ է , իրեն մշտնջենաւոր զուլս ունենալով ըզ-Վրիստոս :

Եւրոպայի արարածները :

Երբմէք կաննից ետքը զԵրբաճամ և ըսաւ անոր . առ ի՞նչ բրի թագի . ես ի՞նչ բանով քեզ վշտացուցի , որ դուն իմ վրաս և իմ մաղաւորութեանս վրայ ատանկ մեծ մեղք մը բերիք : Դուն ինձի անանկ բանը բերի որ պիտի չըլլային երբէք : Երբմէք առաջ ըսաւ Երբաճամին . դուն ի՞նչ տեսար որ ստիպեց քեզ տու բանը ընելու : Եւ Երբաճամ պատասխան տուաւ . ասանկ ընելու պատճառը ան է որ՝ մտածեցի ինքիւմ մէն թէ անշուշտ Եստուածոյ վախը ամենեւին չիայ աստեղս , ու անոնք զիս պիտի մեղցունեն իմ կեկանս համար : Ծննդ . Ի . 9—11 :

Սրբայի ողորմելի և անարժան արարածներ են Եստուածոյ որդիքը . դեռ ճրջափ հին մարդուն ցաւալի մնացորդները ունին անոնք իրենց վրայ : Երբաճամ հաւատացելոց հայրը՝ խաբէութիւն կրնէ իր կեանքը ազատելու համար : Եստուածոյ ամենակարգութեանը ըստ բաւականին չվստա-

Տիր , որ հաւատայ թէ առանց աս կեղծաւորութիւնը ընելու կրնայ ազատ մնալ չար մարդկաներուն ձեռքէն : Չյիշեր թէ բոլոր մարդկանց սիրտը Եստուածոյ ձեռքն է , և անոնց սիրտը անգամ որ իրմէ չեն վախնար : Եստուածաշունչը կըծանուցանէ մեղի հաւատացելոց աս կերպ արկարութիւնները , որովհետև ինչպէս որ եղած են այնպէս կրնկարագրէ զանոնք , չէ թէ ըսա հաճոյից պատմութիւններ ու մտացածին նկարագրութիւններ կընէ : Արցունքն մարդուն բընութիւնը ճիշտ ինտոր որ իւրաքանչիւր որ իր մէջը կըգտնէ զանիկայ : Եւս ասոնք են խոնարհութեան և ինքզինքնուս չվստահանալու դասերը , որ կաղաղակեն մեղի . թէ ան որ կըկարծէ թէ ոտքի վրայ կեցեր է , պարտի զգոյշ կենալ որ չկնայ :

Հատարան Գարծի :

Փրկութիւնը մեր գործքերուն փոխաբէն պարտաւորեալ հատուցում չէ , հապա ձրի շնորհք մըն է Վրիստոսի համար տրուած , որն որ կընդունինք և մերը կըլլայ հաւատքով : Հաւատքով արդարացած ենք : (Եւրոպ . Ե . 1 .) Հաւատքով սրբուած ենք . (Գարծ . Ժե . 9 : իշ . 18 .) Հաւատքով կը յողթենք աշխարհին : (ա Յուլ . Ե . 4 , 5 .) Հաւատքով Սատանային կրակոտ նետերը կըմարտնենք : Իշ . 16 : Փրկութիւնը միայն շնորհքէն է հաւատքով . բարի գործքերը իր պտուղները և միայն իր ստոյգ արագոյցները են : « Հաւատքը առանց գործքերու մեռած է » . (Յուլ . ք . 17 .) Իսկ է թէ ան հաւատքը որ բարեգործութիւն չբերեր , ոչինչ է , և Եւետարանին պահանջած հաւատքը ան չէ . « Եստուած իր պտուղէն կըձանջուի » . Սարբ . Է .

16—20 :

Չիայ մէկ տկար մը ան մարդուն պէս , որ ինքզինքը զօրաւոր կըկարծէ : « Ինչպէս ամեն ալ ուրանան գրեկ , բայց ես չէ—Ես պատրաստ եմ քեզի հետ մեռնիլ » : Սարբ . Ժի . 29—31 : Սակայն ան նոյն դիշերը Պետրոս ուրացաւ իր Տէրը երգումով և անէծքով : Սարբ . Ժի . 71 : Եւ որ կըսեպէ թէ հաստատուն կեցած է , թող զգուշանայ որ չըլլայ թէ կնայ : ա Կորնթ . Ժ . 12 :

Թէ որ կըհաւատանք Վրիստոսի պէտք է որ սիրենք զանիկայ . թէ որ կըսիրենք զՎրիստոս կըպահենք իր պատուիրանքները , թէ որ չենք պահեր պատուիրանքները չենք սիրեր զնա . և թէ որ չենք սիրեր՝ չենք հաւատար անոր :

ճարտարագործական Գործարարական Գործարարական

Ինչպիսիք ապրանքներն անուանին զորագրուողն որ ի 1829էն մինչև 1837 Վախճանի Միացեալ Մասնագրայ նախագահն եղաւ, աս տարի յունիսի Տին մեռաւ ի ձեռնէսի նախագրը իր կալուածքին մէջ։ Եւ զորաւարը շատ համբար ստացած էր իր հայրենակիցներուն մէջը, և երկու անգամ նախագահ ընտրուեցաւ. ինքը շատ ծեր էր և երկար հիւանդութիւն կրելով գրեթէ ամէն ատեն իր մահը իր աչքին առջև կրտեսներ. նմանապէս բոլոր ժողովուրդն ալ գիտնալով իր մտաւորաւ մահը խիստ մեծ կարեկցութիւն կրցուցնէին անոր վրայ. անոնցմէ մէկը Վրոնտոր Վրոնտոր Վախճանի Վախճան մէկ գերեզման մը տարած ըլլալով որն որ կրտուի թէ Երեքսանդրոս Սեբաստիոն գերեզմանն է եղեր, մէկ նամակով մը ճարտարագործական քանակից զանիկայ որ երբոր մեռնի, զինքը անոր մէջը թաղեն։ Եւ տարօրինակ առաջարկութիւնս յիշատակելու արժանի պիտի չտեսնենք, թէ որ պատճառ չըլլար ճարտարագործական գերեզմանի պատասխանը որն որ կը կարգաւորէ Սիւ Սթրիքի օրագիրներուն մէջ, որ ասանկ կը վերջանայ.

“Եւ հասարակական զգացմունքներս թող չեն տար ինձի որ աս բանիս համար թիւն տամ” . . . Եւ չեմ ուզեր որ իմ մահ-կանացու մարմինս Սթրիքէն Վախճանու մէջ առաջինը ըլլայ կայսեր կամ թագաւորի մը համար շնորհած վաղեմի տապանին մէջը դրուելու։ Ես իմ մարմնոյս համար խոնարհ տապան մը պատրաստել սուեր եմ ան նոյն տեղը ուր որ իմ սիրելի կենակիցս կը հասնէ, և կը բախտարարի որ հոն թաղեն զիս, երբ որ Մտուած գիտնէ իմ հայրերուս պէս նմանը, որպէս զի իմ կենակիցս բոլոր միամիտ և միջակ ան վայրկեանը յորում մեքենայ փողը պիտի հնչուի, մտնելները ի գաղտնատան կոչուի։ Ես ատենը մենք յարութիւն պիտի առնենք, այսպէս կը լուսամտ, հազնելով ան երկնային մարմնի որ խոտապեղալ է ամէն անոնց որ մեր փառաւորեալ Ֆրիչին կը հաւատան։ Ես որ մեզի համար մեռաւ, որպէս զի մենք կենդանի մնամք ան պատարագով որուն կապաւինիմ եւ յուսալով թէ անով ժառանգորդ պիտի ըլլամ երջանիկ անտահութան”։

“Չեր բարեկամը և քաղաքակիցը
ԵՆՎՐԵՆՍ ՆՎՐՍՈՒՆ”։

Եւ խօսքերուն մէջ՝ ոմանք հայրենասիրութեան ոգին պիտի գիտեն, ոմանք զարմանալու են ամուսնական սիրոյն արհուրութեանը վրայ, բայց մենք յայտնի կրտեսենք ճարտարագործական հաւատքը՝ Մտուածային Վրիչին ան մէկալ առաքինութիւնները աս հաւատքին պտուղներն են, և հասարակաց բարիք կը տարուին, բայց ասիկայ իր անձին սեպհական կը զամբ բարիք մըն է. առաջինները՝ գաւառները և աները երջանիկ կը նեն, իսկ աս վերջինը ոչ միայն ուրիշներուն օգտակար կը լայ՝ այլ նաև զինքը ստացողին սիրտը և հոգին երանելի կընէ յաւիտենականութեան մէջ։

Թէ որ հնար ըլլար մեր ցաւակցութեան ձայնը ճարտարագործական օկանջը հասցընելու, անշուշտ կը բախտարարէ որ իրենց մեռնող բարեկամին պատուական նամակին՝ սուրբ Վրիչիմ Վախճանի աս խօսքերն ալ աւելցնենք. “Ինչ սքանչելի իմաստութեամբ է ամենակարողին Ես-

առեծոյ անորէնութիւնները։ Ենիկայ աս ներկայ կենսիցը վիշտերով և տառապանքներով լեցուցրէ, որ ալ աւելի դիւրագոյց ըլլամք ապառնի կենաց աներկեան խնդութեանը։ Ենիկայ անմահ ստեղծելով զմեզ, մեր անմահութիւնը ստանալու միջոց՝ մահը դրաւ, բայց ժամանակաւոր մահ մը. անանկ մահ մը՝ որ միայն մէկ վայրկեան իր իշխանութեան տակը կը պահէ զմեզ, որ ետքը յաւիտեան ազատութիւն անոր ձեռքէն։ Մէջ մահ չկայ անոնց որ Վրիչիմով կը մեռնին, այլ քուն մը միայն։ Մահը խոտապեղալ նախահանգիստն է անոնց, որ ամէն մարտիկէն կազատէ զիրենք։ Կրնան ուրիշն երկիւղ ունենալ անոր հասնելէն, որ մեզքէն և անոր ստակալ խաբէութեանէն յաւիտեան ազատ կրկացուցանէ զիրենք։ Մէջ Ֆրիչիմ իմ, ինչպէս կրնամ արդեօք ըստ բաւականին օրհնել և փառաւորել զքեզ, որ քու մահի մեր անմահ կենացը դրաւ սուրբ մեզին. քու յարութիւնդ՝ օրինակ սուրբ ան յարութեանը որ մեզին խոտապար։ Թող գերեզմանը կանչէ մեզին. մենք յԱՄԵՆՆԻԱՆՆԵՐԸ կըստպատեմք հոն ան վայրկեանին յորում՝ քու կարող ձայնդ պիտի հրամայէ մեր փոշին որ յարութիւն առնէ, և անմահ կենաց հետ միանայ, փառաւորելու ըզքեզ յաւիտեանս յաւիտենից”։

Յօճաննէ՛ք Սոսնիկէ՛ք Երբ աս լինէ շուրջը՝

“Իմ սիրելի զօսանքներուս մէկը աս էր որ իւրարու ներհակ բնութիւն ունեցող կենդանիները մէկմէկու հետ կընտելանք ու մէջքներն բարեկամութիւն մը կը հաստատեն։ Իմ տանտ գաւիթին մէջ ամէն մարդ կրտեսներ որ աղուէսը սրտորդ շանը հետ կը խաղար, ու սենեակիս մէջ նապաստակ մը բարորդին աներկիւղ և հանգարտ, թաւամաղ շանը քով կը քնենար։

Եւ մենք մարդ կը զարմանար իմ զօսական սրտորդութեանց վրայ։ Որ ատեն իմ բերդէս կեւէի դաշտերուն և անտաններուն մէջ թափառելու, կարծես թէ Վոյ նախագրեան էի տապանին բոլոր կենդանիներովը մէկտեղ։ Իմ շներուս բազմութեանը մէջ կընտելանք մը, գորշուկ մը, ջրշուն մը, աղուէս մը և նապաստակ մը կար, որ բոժոժաւոր անուր մը ունէր վիզը։ Բազէ մը ուսիս վրայ թառած էր, և ապուս մը որ կաքաւ նապաստակ կորսար, ճիշդ բազէի պէս թառատարած կը կենար օդոյն մէջ, կամ սրտորդ շան մը կընտելանք վրայ կայնած կերթար, որ անդադար կը խոտապար աս ներքութիւն սուրջ բեռէն ալատելու համար։ Երբ որ միամիտ մարդիկը կախարդի մը տեղ դրած էին զիս։ Ապապատակ մը դուրս ելածին պէս, բոլոր կենդանիները մէկէն անոր վրայ կը յարձակէին. իր ընտանեացած եղբայրը և ս ես չէր մնար, այլ անոնց հետ մէկտեղ

1 Կոնստանդնուպոլիս : 2 Օւրբախ : 3 Վրիչիմ : 4 Զանգուրու :

կրճազէր : Բայց որ ատեն ողորմելի վայրենիին վրայ կիշնէին շները, ու անիկայ կրակէր բարձրաձայն ճչել, ընտանի նապաստակը անմիջապէս ետ դառնալով յուշիկ տուն կերթար, և անանկ տեղ մը կրպահուէր որ ան օրը ամենեւին մէկը չէր կրնար տեսնել զանիկայ :

“Շատ չանցաւ իմ կենդանիներս մեծ համբաւ ունեցան բովանդակ Բորնիայի մէջ . բայց անոնց ամենէն հետաքրքրականը ջրշուն մըն էր, որն որ շատ կըսիրէի ես : Ասիկայ միշտ իմ անկողնիս մէջ կըքնանար, և հաւատարիմ պահապան մըն էր ինծի . քանզի թէ որ մէկը իմ սենեակիս մերձեւնար, իսկոյն զիս կարթնցունէր մեղմ խանչուն մը հասնելով որ իր սովորական ձայնն էր . ու թէ որ հանդիպէր որ քիչ մը սովորականէն աւելի կտրուէր քնոյ մէջ ըլլայի, այնքան շարժմունքներ կընէր լանջացս վրայ և այնքան ձայն կըհասնէր որ վերջապէս կարթնցունէր զիս :

“Շում միս կամ ձուկ երբէք չէր ուտեր . ուրբաթ և շաբաթ օրերը որ պահոց օրեր են, անոր համար հաւ մը կամ աղանի մը կըխաշուէր . բայց ասոնք ալ չէր ուզեր ուտել թէ որ կարսոն չըլլար վրանին, վասն զի չափէ դուրս կըսիրէր աս խտար :

“Այնքան շներէն միայն թաւամաղն էր իր բարեկամը, որուն հետ կըխաղար միշտ, բայց թաթերովը ու ախաններովը կըհալածէր միւսները, և անոնց մէկն ալ չէր համարձակէր դպչելու անոր : Բայց իր հանգամանքներուն ամենէն պատուականը աս էր որ ամենը հարկաւոր եղած ձուկը կըհոգար : Արբ որ կըսէի իրեն . իմ փոքրիկ անասունս, շատ մարդունիմք այսօր, կերակուրի համար ձուկ պէտք է . անմիջապէս լքին մէջը ընկըմելով մէկիկ մէկիկ շատ ձուկ կըհասնէր : Եթէ պահոց մէջ անխոնջ կաշխատէր . որ ատեն սեղանակիցներուս թիւը միշտ շատնալու վրայ էր օտարականներուն պարօլը : Գրշունը բաւական կըլլար ամենուն, առանց ընդդիմութիւն մը ցուցնելու խիստ դժուարին ճառարութեանը անգամ : Ղամբորդութիւն ըրած ատենս քովէս չէր հեռանար . ու լքի մը կամ դետի մը եղբրքէն անցնելու՝ աղէկ գիտէի որ կէսօրուան և իրիկուան կերակուրին համար անշուշտ ձուկ պիտի ունենամ : Բայց մեր Հօհաննէս թագաւորը լսելով որ ամէն կողմ իմ զարմանալի անասնոյս վրայով գտնուածեմք կըխօսուի, շատ անգամ իր պալատի ազնուականներէն մէկը խրկեց ինծի և ուզեց ջրշունը, անոր տեղը երկու պատուական ձի խոստանալով և օրչափ գրամ որ ուզեմ : Աս առաջարկութիւնը ուրիշ բան չէր ինծի համար, եթէ ոչ կրակով մը սիրտս այրել . վասնորոյ շատ ժամանակ գէմ կեցայ ու չուզեցի որ իմ սիրելի կենդանիս բաժնուիմ : Բայց վերջապէս տեսնելով որ միշտ նոյն պահանջմունքը կընէ ինծի, որոշեցի որ գանիկայ ընծայ խրդկեմ իրեն : Աստի՛ երբ որ ջրշունս վանդակի մը մէջ գրի որ խրկեմ իր նոր տիրոջը, խեղճ անա-

տունը անանկ ցաւագին աղաղակ և ճիշ մը հանել սկսաւ, որ շտ ա մը ականջներս գոցելով փախայ անկից . երբէք այսքան սրտնեղութիւն և ցաւ զգացած չէի : Թագաւորին հասնելու ատենը՝ խեղճ անասունը բոլորովին նիհարեց որ արտաուամ էր բուր մը պէս . և որ ատեն զգուել կուգէին զանիկայ, իր ախանները կըցուցնէր անոնց : Ի՛նչ օր մը թագաւորը ըսաւ թագուհւոյն . “Ի՛նչ կըսես, Երբէք, ես միտք ունիմ որ քիչ մը աս կենդանին գգուեմ” : Աս որ լսեց թագուհին սոսկալով մը աղաղակեց բարձրաձայն և աղաչեց որ չընէ աս բանը : Բայց թագաւորը մտիկ չորաւ ու երկնցուց ձեռքը ըսելով . “Ի՛նչ որ զիս չեա՞ծնէ, աղէկ նշան մըն է ան . իսկ թէ որ խաճնելու ըլլայ նէ, հոգ չէ . լրագիրներուն մէջը չեն դներ աս անցքը” : Ապա գգուեց անկրկիւղ . և փոխանակ խաճնելու՝ ինչպէս որ կը կարծուէր, ջրշունը սկսաւ քծնիլ . ասոր վրայ շատ ուրախացաւ թագաւորը, և ան վայրկեանէն ետքը միշտ անոր հետ կըզբօսնէր . ու իր սիրելի թագունը որ ջայլամի տեսակ մըն էր, նմանապէս և ընտանեցած քաւթարիներէ՝ հեռացուց իրմէ . ջրշունը իրեն խրկելու՝ ամբողջ թերթ մը բան գրեւէի, ծանուցանելով անոր բնութիւնը և սրտուցանելու կերպը . ճիշտ իմ գրածնէրուս պէս ըրին, անանկ որ՝ հետհետ սորվեցաւ կենդանին իր նոր բնակութեանը : Բայց օր մը երբ որ ջրշունը՝ արքայական պալատին մօտը եղած անտառներուն և մարգագետիններուն մէջ կըպտուէր, պահապան զինուորներէն մէկը տեսաւ զանիկայ, զարկաւ սպաննեց ձեռքի գաւազանովը, և անոր մորթը ոչինչ գնով շրէի մը վաճառեց : Գրշունը աներեւոյթ ըլլալուն համար՝ տակնուվրայ եղաւ արքայական պալատը . սկսան ամէն կողմ փնտրուել զանիկայ . և վերջապէս իմացուեցաւ անոր ինչ ըլլալը : Արբ որ անոր մորթը բերին թագաւորին ցուցուցին, ձեռքերովը աչքերը ծածկեց և խիստ բարկացած հրամայեց որ հըրացանով սպաննուի ան գժբաղդ պահապան զինուորը : Աս հրամանը անշուշտ պիտի կատարուէր, թէ որ թագաւորին խոստովանալու հայր պրքեպիսկոպոսը միջնորդութիւն չընէր : Ան օրը մինչև իրիկուն թագաւորը կերակուր չկերաւ, և մարդու հետ չուզեց որ խօսի : Աստիկ աս արքայական հաճոյից վախճանը . Հօհաննէս թագաւորը գրեթէ օգուտ մը չքաղեց անկէ, բայց զրկեց զիս իմ զուարճութենէս” :

Փոլանիայի Սիւս անոնու ռապիտին յիշատակարաններէն չաղաւած :

Շատ մարդիկ այնքան շատ չեն տրտմիր Աստուծոյ օրէնքին գէմ մեղանչելուն համար, որչափ որ կըտրտմին իրենց մեղքերուն գէմ Աստուծոյ օրէնքին խոստութեանը համար :

1 Ղալափ :

Գեղեցկին և Բարայն վայ :

ին ատենի փիլիսոփաները՝ որոնք կը սէին թէ չար բաները իրօք չկան , սս վարդապետութեամբը վկայութիւն կուտային Լրարչին բարերարութեանը որ մեղի էր ջանկութեան սահմաններ է : Լսաբէն մարդկային կեանքը լեցուն է բարիքներով , և միայն անոնց վրայօք խօսելով՝ որոնց աղբիւրը մեր ներսի դին է , մեր միտքը ճարտար գործ մը չէ՞ մի աստուածային բարութարութեանը , ու անդին շնորհ մը չէ՞ որ Լստուած մեղի ըրեր է , կարող ընելով մեղի , բարիին՝ գեղեցկին և ճշմարտին ճաշակը առնելու :

Լ՝ մէնքս ալ ստեղծուած եմք բարին սիրելու համար . ուստի ամէն անգամ որ մէկը բարի գործ մը կը տեսնէ , կամ թէ բարութիւն մը կը զդիտէ մէկուն վրայ , սիրով կը խանդաղատի , և ուրախութիւն մը կը զգայ որ առանց երկբայութեան՝ բարի ըլլալու ու ինքնին աղէկութիւն մը ընելու ուրախութենէն ետեւ , ամենէն քաղցրն է որ կարենայ մարդս ունենալու աշխարհիս մէջ :

Ես կարծեմ թէ և ոչ մէկը կը գտնուի որ բնականաբար չջարժի գեղեցկին սիրովը : Գեղեցիկ բաներուն տեսութիւնը կազմէ մեղի , հաճելի կըլլայ , իրեն կը ձգէ , գաղտնի կապակցութեամբ մը որ կայ մարդկային հոգւոյն և ան ամէն բանին մէջ որ գեղեցկութիւն ունի :

Ճշմարտին զգացումը ևս հասարակ հանգամանք մըն է ամէն մտքերու , ու սա ալ բնութեան բարերարութեամբը՝ որ բարեբաղաբար մեր իմացականութիւնը կազմեր է ճշմարտութեանը վրայ զմայլելու համար :

Բայց պէտք չէ կարծել որ սա զբւտ հաճութիւններուն վայելքը , որ մարդուս կեանքը կը զարգարեն , հաւասարապէս ամէն մարդու տրուած է : Գեղեցիկ նկարի մը տեսութիւնը , կամ ուրիշ գեղեցիկ արհեստաւոր գործ մը , նոյնչափ հաճութիւն չպատճառեր տգէտի մը , որչափ որ դիտուն մարդու մը . ասիկայ կը գտնէ անոր վրայ գեղեցկութեան նշանները , որն որ տգէտը չգէտար , և ոչ կրնայ իմանալ իր անկիրթ ախորժակին համար :

Տ՛ւր ընտիր գիրք մը անանկ մէկու մը ձեռք որ իր միտքը վարժած չէ . հագիւ թէ

անոր մէջ քանի մը պիտո հասարակ եղած ճշմարտութիւնները կրնանայ , ու քիչ հաճութիւն կուենայ իր ընթերցմունքէն : Ըն նոյն դիրքը տուր մտացի մարդու մը , որ բնական հանճարով և վարժութեամբ , ամէն ճշմարտութեանց՝ սերմունքը ունի իր ներսը . չթողուր որ փախչի աչքէն ինչ որ հեղինակը կուզէ լսել . կը հետեւի անոր մանրամասն զրոյցներուն և բոլոր գործոյն , ու խորամուխ ըլլալով անոր մտածութեանը մէջ՝ կը կազմէ անոր հետ իբրև ընկերութիւն մը մտաց նոյն գաղափարները ունենալով . և ասիկայ աղբիւր է ոգւոյն ամենամեծ հաճութեանցը :

Լ՝ յայէս է բարի գործքն ալ . զանիկայ տեսնողները ամէնքն ալ սիրով կը հաճին . բայց քիչ մարդիկ կարող են անոր բոլոր արժէքը գիտնալ , և ընդունիլ անկէց ան ամէն ուրախութիւնը՝ որ սա տեսութիւնը կը մատակարարէ . անոնք միայն որ ունին ընծիւղները՝ ան ամէն բանին որ բարի է , բարերարին զգացմունքներուն մէջ կը մտնեն , սրտով կը միանան անոր հետ , և կուրախանան իր գեղեցիկ գործոյն վրայ , գաղտնի վստահութեամբ մը թէ պիտի կարենան անոր նմանելու :

Ես կը խօսիմ հոս անանկ գործի մը վրայ որ մեծութիւն ունի , և ամէն մարդ կը տեսնէ զանիկայ . բայց կան նաև այնպիսի բարերարութեան գործքեր որ համեստութեան և բարեսէր քաղաքավարութեան վրայ կը կայանան : Լսոնք են քաղցր հոգածութիւններ , որ մարդկային ընկերութեան զուարճութիւնները կը կազմեն : Լսալիսի բարերարութիւններ , որ մէկ խօսք մը , մէկ հայեցումով մը , հնչումը ձայնին , դէմքին բացատրութիւնը , բաւական են զգացունելու , չեն շարժեր շատերը : Սակաւութիւն են անքաղցրաբարոյ մարդիկները , փափուկ սիրտ ունեցողները որ սա ըսածներովս կը շարժին : Բանդի մարդս այնքան դիւրագգած չէ ան հաճութեանը , բարութիւն տեսնելու մէկու մը վրայ . սիրտը այնքան բաց չէ բարիին դոյզն տալուցութեանը , երբ որ ինքն ալ հակամէտ չէ քաղցրութեան և բարութեան :

Գիւն :

Ահա աս տեղս բնութեան մէկ վարձաւորութիւնը կայ . որ մեզի այնչափ աւելի կրգգացունէ քաղցրութեան բարի գործերը տեսնելու , այնչափ հաճութիւն կուտայ գեղեցիկ բաներու վրայ մտածելու , ընտիր գրքեր կարդալու , որչափ որ մենք ունիմք ազնիւ բնաւորութիւն՝ ընտիր սխորժակ և վարժուած միտք :

Վանուգ եւ իր պաշտօնականները :

Աս թագաւորին իշխանութիւնը այնքան զօրացաւ, որ իր պատուասեր բնութեամբը երբէք չէր կարծեր որ ան աստիճանը հասնի : Տանիմարայի թագին հետ՝ որ ծննդեան դիպուածը իր գուլար գրեւէր, Անգղիայի, Շվեդի և Վորվեկիայի թագերն ալ միացուցեր էր . վասնորոյ Վանուգ Սնձ ալ կոչուեցաւ :

Իրիկուն մը՝ Վանուգ ծովեզերքը նստած կը խորհէր , ու իր աշուրները դէպի հեռաւոր տեղուանք պտըտցնելով՝ գուցէ կըմտածէր ան ոճիրները՝ որոնցմով այնքան թագաւորութիւններու տիրած էր , և գուցէ կըփափաքէր որ Ովկիանու ու երկնից վտեմ խաղաղութիւնը իր սրտին ալ աղղէ և հանդարտեցնէ ան սոսկալի պատերազմը , որ անցած բաներուն յիշատակութիւնները կըպատճառէին : Արք որ ասանկ խորին և ցաւայի մտածմունքներու մէջ ընկած կերևար , ոմանք իր պաշտօնականներէն՝ ակնածութեամբ իր քովը կայնած , կերպ կերպ շողորթութիւններ կընէին : Աշխարհիս ամէն թագաւորները իրենց տիրոջը հետ բաղաատելով , այնպէս կըձևացնէին որ անոնց մէկն ալ թագաւորական պատուոյն արժանաւորութիւն չունի : Վանուգի լուծութիւնը՝ կարծես թէ աւելի խրախոյս կուտար աս չափազանց գովեստներուն , անանկ որ վաղվադակի համարձակեցան մէջերինն աս հարցմունքը ընելու թէ , Վանուգ բոլոր մարդոց ամենէն մեծը ըլլալով , և յոյժ իմաստունը , որ երկիրը կըկառավարէ , կարելի է արդեօք որ աշխարհիս մէջ իրմէն մեծ թագաւոր մը գտնուի : Ասոր վրայով քիչ մը տարակուսեցան . բայց շուտով լուծեցին իրենց տարակոյսը , և համառօտ ըսինք՝ Վասուծոյ գոյութիւնն ալ ուրացան , որ բովանդակ տիեզերաց իշխանութիւնը իրենց տիրոջը ընծայեն : Վանուգ քրմձիծաղ ըլլալով անոնց երեսը նայեցաւ , ու թող տուաւ որ յիմարութեամբ մեկզմէկ՝ գերազանցեն . ան նոյն ատենը սկսան յանդուգն հայհոյութիւններու և անփա շողորթութու-

թիւններու մէջ մեկզմէկ անցնելու ջանք մը ընել :

Աս միջոցին՝ որ արևը մարը մտնելով վրայ էր , ցուրտ և խաստիկ հով մը փչելով խռովեցաւ ծովը . ալիքները կըբարձրանային , և մակընթացութեանէ ստիպեալ որ արդէն սկսած էր , արագութեամբ և մանչելով կուգային հեռուանց : Պաշտօնականները արտմութեան մէջ կը դիտէին ծովուն խռովութիւնը . բայց թագաւորը նստեր էր և ուրախութեամբ կըլսէր անոնց խօսքերը . այնքան հաճութիւն կըցուցնէր՝ տեսնելով որ հետզհետէ աստուածութեան հանգամանքները կուտան իրեն , որ մեկը չէր համարձակէր անոր արքայական զարմանքը աղմուկելու : Վանուգ միաբերան աղաղակելէն ետե գլխովին յափշտակեալ մտօք , թէ՛ Վոյ , Վանուգ աստուած մըն է , ի՞նչպէս հնար էր որ ցուրտ և ռամկական ոճով ըսէին անոր . Տէր , զբոյշ եղիր , որ ծովուն ջուրը քու ոտուքներդ չթրջէ :

Աս տեսարանը քանի մը վայրկեան տևեց . Վանուգ հաճութիւն կըցուցնէր , տեսնելով որ երկիւղը իր շողորթութիւններուն երեսի դոյնը կը շրջէ և ձայներնին կըտակարացնէ : "Ի վերջոյ ալիք մը եկաւ թագաւորին աթոռին զարկաւ , ու թրջեց իր քովը եղող աղտականներն ալ որոնք մեկէնիմէկ քիչ մը ետ քաշուեցան : Վանուգ դէպի անոնց դառնալով ըսաւ . "Ի՞նչ կընէք , ատ ի՞նչ անտի երկիւղ է որ կըտիրէ ձեզի . չէ՞ որ Վասուծոյ հետ էք" : Այս ձեռքը ծովուն վրայ երկընցնելով յայտնաբարբառ աղաղակեց . "Ո՞վ ալիքներ , կարգիլեմ ձեզի որ ասկէ անդին չգաք իմ երկրիս վրայ : Էտացէք իմ թագաւորութեանէս . հնազանդեցէք ձեր տիրոջը" : Զաղիւ թէ աս խօսքս կըմնացունէր , և աս երկրորդ ալիք մը առջինէն աւելի մեծ , զարկաւ իրեն ու գրեթէ բոլորովին ծածկեց զինքը : Ան ատենը հանդարտութեամբ ոտք ելաւ , թողուց իր աթոռը ծովուն ալիքներուն մէջ , ու այսպէս ըսաւ պաշտօնականներուն , որ գլխովին շիտթեր էին . "Ինչ կըյանդգնիք երկրաւոր թագաւորի մը կարողութիւնը բաղդատել Վերագոյն Ասկին կարողութեանը հետ որ տարբերք կըկառավարէ . դեռ կըյանդգնիք , կըսեմ , մահկանացու մարդ մը , ձեզի պէս տրկար արարած մը բաղդատել Ասոր հետ , որ ինքը միայն կարող է ըսել Ովկիանու , "Մինչև հոն գնա՛ , անկից անդին մի՛ անցնիր" :

Լ'ԵԷԷՆ աղէկ և աճենէն գէշ բանը :

Քսանթոս՝ որ կուզէր իր մէկ քանի բարեկամներուն հարկիք մը ընել , մէկ օր մը պատուիրեց Լզովբոսի՝ իր գերիին և միանգամայն խոհակերին , որ կերակուրի համար ամենէն աղէկ բանը պատրաստէ : Լս ուր լսեց Փաւլոսային Լզովբոս՝ ըսաւ ինքիւն . « Լս քեզի կըսորվըցունեմ , որ բու ուզածդ ինչ բլլայը այսուհետև բացայայտ իմացունես ինծի՝ ու զնաց լեզուներ զնեց և անոնցմով տեսակ տեսակ կերակուրներ պատրաստեց : Կոչնականները առջի բերուած կերակուրը զովեցին , բայց տեսնելով որ հետոհետէ մի և նոյն տեսակ բան կուզար իրենց առջևը , ձանձրացան անկեց ու չուզեցին ուտել : « Լս քեզի չպատուիրեցի՞ , ըսաւ Քսանթոս , որ ամենէն աղէկ կերակուրը շինես » : Լս՝ պատասխան տուաւ Լզովբոս . լեզուէն աղէկ ուրիշ ի՞նչ բան կայ : « Ընկայ քաղաքական կենաց կատիէ , գիտութեանց բանիքը , ճշմարտութեան և իրաւանց գործիքը : Ընով քաղաքները կըշինուին ու կարգ կանոն կունենան . անով մարդս կըհրահանգէ կըհամոզէ , ժողովներուն մէջ կըթազաւորէ , ու իր հաւատքին պարտաւորութիւնները և ազօթքը կըկատարէ » : « Շատ աղէկ » , ըսաւ Քսանթոս որ կուզէր պատճառ մը գտնել զանիկայ պատժելու , « վաղը գնա՛ ծախու առ ամենէն գէշ բանը ու անով կերակուրը պատրաստէ . նոյն մարդիկները պիտի գան հաց ուտեն ինծի հետ ու ես կուզեմ որ մէկ տարբեր ձաշ մը բլլայ » :

Հետեւալ օրը Լզովբոս ան նոյն կերակուրը եփեց , ըսելով թէ աշխարհիս մէջ լեզուէն գէշ բան չկայ : Քանզի անիկայ է ամեն կուրծնեցուն մայրը , վէճերուն սնուցիչը , երկպառակութիւններուն և պատերազմներուն աղբիւրը : Ինչպէս որ կըսուի թէ անիկայ ճշմարտութեան գործիքն է , նմանապէս մոլորութեան ալ գործիքն է ան , և զըպարտութեան ևս՝ որ աւելի չար բան մըն է : Ընով քաղաքները կըկործանին , ու մարդիկ գէշ բաներու կըհամոզուին : Ինչպէս որ լեզուն աղօթք ընելու կըծառայէ , ասանկ ալ հայհոյութիւններ արտասանելու գործկածուի :

Քսանթոսի բարեկամները ելան գացին

աղէկ հասկընալով , թե գործածութիւնն է որ լեզուն ամենէն աղէկ կամ ամենէն գէշ բան մը կըլլայ :

Կոստանդինոս Խոյսէր նախը :

Ըրժան կըհամարիմք զնել հոս ան նամակը՝ որ Կոստանդինոս կայսրը յամի Տեառն 326ին , Լաւերիոս Կեսարիոյ Լպիսկոպոսին գրեց . որուն մէջ կըտեսնեմք երախայրիքը ան աշխատութիւններուն , որ Սուրբ Գիրքը տարածելու համար այսօրուան օրս բովանդակ աշխարհի մէջ կըլլան :

« Փրկչին ողորմութեամբը՝ բազմաթիւ անձինք քրիստոնէական հաւատքը ընդունեցին աս քաղաքիս մէջ , որուն մեր անունը տուած եմք (Կոստանդնուպօլիս) : Ընչուչտ կըլլայէ որ անոնց բարեպաշտութիւնը այնպիսի կերակուր մը ընդունի որ մնուցանէ և աճեցընէ զանիկայ : վասնորոյ կըցանկամ որ գուն մեր Սուրբ Գիրքէն օրինակել տաս գեղեցիկ մագաղաթներու վրայ յիսուն օրինակ . քանզի ինչպէս որ գիտես , շատ հարկաւոր է որ անոր ընթերցմանը դիւրութիւն մը տրուի . և աս աշխատութեանը համար պէտք է որ յաջողակ անձինք ընտրես , որպէս զի ան օրինակները գիրաւ կարգացուին , և միանգամայն չափաւոր մեծութիւն ունենան որ զանոնք տեղափոխելը դժուարին չըլլայ : Լս թեմական եպիսկոպոսին հրաման տուած եմ՝ որ ատ ծախքին համար որչափ գրամ պէտք է նէ խրկուի քեզի : Ուստի ձեր ինամոցը կըյանձնեմ որ յիշեալ Լստուածաշունչները որչափ որ հընար է շուտով օրինակուին : Երբոր լըմնալու ըլլան , երկու հատ հասարակաց կառք ընտրես , ու անոնց մէջ զնելով զանոնք՝ ձեր սարկուազներէն մէկուն ընկերութեամբ ինծի խրկես : Գիտնաս որ ես մեծ ուրախութեամբ պիտի ընդունիմ զանոնք :

Լստուած պահպանէ զքեզ ամենասիրելի եղբայր :

Երեսնէր , լարս Կոստանդինոսի . Գիրք . 7 . գլ . 34 :

Ըրժանը , բարկացող մարդը , գոռոզ կամ նախանձաւոր , ու շատախօսը , ուրիշ բան չեն կրնար ըլլար , բայց միայն գէշ և սուտ բարեկամներ :

Ըրթուն կեցիր , քանզի հոգիին ծուլութիւնը մահուան կըմտախկնայ :

Սրտին խտտութիւնը՝ մտքին լուսաւորութեանը գէմ կըկենայ :

Վրբխաբնական գործը :

Ինչպէս որ աշխարհիս փրկագործութիւնը յանձնուած էր Վրբխատոսի, անանկ ալ աւետարանը քարոզելու գործը յանձնուած է քրիստոնեաներուն : Ըստ գործը այնքան հարկաւորապէս պէտք է կատարուիլ աշխարհիս փրկութեանը համար, որքան որ Վրբխատոսի գործը պէտք էր կատարուիլ. քանզի այնչափ հարկաւոր է մարդոց աւետարանը գիտնալը, որչափ որ հարկաւոր է աւետարանին ըլլալը : «Մն որ Որդիին կը հաւատայ՝ յաւիտեանական կեանքը կընդունի . և ան որ Որդիին չնազանդիր անիկայ կեանք չտեսներ հապա Մտուածոյ բարկութիւնը կը մնայ անոր վրայ (Հ) օհ . ք . 36) և «ի՞նչպէս պիտի հաւատան անոր՝ որուն վրայով չսեցին» : Լուով . Ժ . 14 : Ուրեմն քրիստոնեային գործն է քարոզել զՎրբխատոս ամէն մարդոց, և յորդորել զանոնք անոր հաւատալու : Ընդհանրապէս ճշմարտիւ խրկուած է աս գործին, ինչպէս որ Վրբխատոս խրկուած էր իրենին : Ասան որոյ մեր կենաց գլխաւոր նպատակը պիտի ըլլայ զանիկայ կատարելը, որչափ որ Վրբխատոսի կենաց գլխաւոր նպատակն էր իր գործը կատարելը . և մենք անանկ պատրաստ ըլլալու եմք հրաժարելու աշխարհային վայելչութիւններէն աս մեր գործին համար, ինտոր որ Վրբխատոս հրաժարեցաւ երկնայիններէն իր գործին համար :

Վաղաբնական խոսք մը քրիստոնեաներուն՝ իրենց գործին համար :

Ինչ զարմանալի օրերու հասեր եմք . մարգարէութիւնը կիմացունէ թէ վերջի ժամանակին փառաւոր օրեր պիտի ըլլան Սիօնին համար, որ ատեն բոլոր աշխարհ պիտի տարածի Վրբխատոսի թագաւորութիւնը, և մեզի նշաններ կուտայ՝ որոնցմէ կիմանամք թէ հիմա ան օրերը շատ հեռու չեն : Երկրիս ամէն կողմը պատահած բազմութիւ և զանազան դիպուածները յայտնի կը ցուցնեն թէ մարգարէութիւնը լրանալուն ատենը կը մտնենայ : Աշխարհ, քրիստոնէից երկրի սահմաններէն անդին, կը բացուի Վեետարանը ընդունելու : Հիմա ոչ միայն Արքեպիսկոպոսը, և արաւային Վերիկէի Ոթթենթագը, վայրենի Վերիգացը կընդունին Վեետարանը . ոչ միայն Խաղաղական Ովկիանոսի մէջ եղած կղզիները, և նոյնպէս և արաւային Վերիգայ բաց են Վեետարանին, այլ նաև Չինաստան որ մինչև հիմա գոց էր, աս

ձտերս բացուեցաւ Վրբխատոնայ աղբերուն, որ աւետարանը քարոզուի իր միլիոնաւոր ժողովուրդին :

Սեր փրկութիւնը պէտք է որ աս իրեք կերպերուն մէկով ըլլայ : Կամ բոլորովն Վրբխատոսով, կամ բոլորովն մեր անձերուն գործքերով, կամ ըստ մասին Վրբխատոսով, և ըստ մասին մեր գործքերով : Հիմայ քննեք աս բանը . թէ որ բոլորովն Վրբխատոսով կը փրկուինք, ուրեմն ամենեւին պէտք չէ մեր գործքերուն վրայ դնել մեր յոյսերը . և մեր փրկութեան բոլոր փառքը Վրբխատոսին է : Թէ որ կը փրկուինք բարեգործութիւն ընենու համար, ան ատենը մեր փրկութիւնը մեզմէ է, չէ թէ Վրբխատոսէն և պէտք է մեզի փառք տանք և ոչ Վրբխատոսի : Թէ որ կը փրկուինք ըստ մասին Վրբխատոսով և ըստ մասին մեր գործքերով, ուրեմն փառաց կէսը միայն Վրբխատոսին է, և կէսը մերն է : Բայց տես ինչ կըսէ Մաթեալը . «Շնորհքով փրկուած էք դուք հաւատքով . և աս չէ թէ ձեզմէ է հապա Մտուածոյ պարգևն է . չէ թէ գործքերէն, որ մէկը չպարծի» : Եփէս . ք . 8 . 9 :

Չկրնար մէկը աւելի վտանգաւոր եղանակաւ խաբել զմարդիկ, բայց եթէ ցուցնելով անոնց՝ երջանկութիւնը իբրև նպատակ իրենց երկրաւոր կեանքին : Երջանկութիւնը՝ կամ թէ ըսեմք, կատարեալ հաճութեան վիճակ մը, նար չէ որ մէկը կարող ըլլայ աս աշխարհէս ստանալու . ու մտածելը անգամ թէ կրնայ մարդ ձեռք բերել զանիկայ իր կենացը մէջ, խիստ ապահով միջոց մըն է կորսնցունելու ան նոյն բարեքներուն վայելումը՝ որ Ստեղծողը տուեր է մեզի համար : Եյո, մեծ և սրբազան պաշտօն մը ունիմք մենք աս աշխարհիս մէջը կատարելու . բայց անիկայ կը պարտաւորէ մեզի դժուարին և մշտնջենաւոր պատերազմ մը ընելու : Եյո ամենայնիւ ստոյգ է որ աս պատերազմը հաստատուն մտօք եղած՝ աղբիւր է ան ամենաքաղցր բերկրութեանը, քան որչափ կրնայ գտնուիլ աս անցաւոր երկրիս վրայ :

Հետաքրքիրը կընմանի ագահին, որուն ընչաքաղցրութիւնը իր հարստութեանը հետ կաւելնայ :

Ընհար է ունենալ երկրի և երկնի միութաւորութիւնները մէկտեղ . այլ պէտք է ընտրել :

Վիտցած եղի որ քու միակ գանձերդ անոնք են որ սրտիդ մէջը կը կրես :